

# ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄՔ

## ՓԱՐԻԶՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

(Տիկին յ'էջ 113)

Արտաքանչական

(Թուակ . Սելեսկ . 256 ց' 282 = 56 — 30 տարի քան զթու . )

**Արտաւազդ կամ Արտարազ որդի էր Տիգրանայ Մեծին . զոր պէտք չէ շփոթել համանուն ու իրեն ժամանակակից իշխանի մը հետ որ Արտավատականի Մարաց թագաւորն էր : Հետզետէ պատերազմեցաւ ընդ Միհրդատայ գ. և ընդ առաջնոյն Որոդի , թագաւորաց Պարթեւաց , ինչպէս նաև ընդ կրաստի և Մարկոսի Մնանիուսի . և այս վերջինս՝ զոր մասներ էր , գերի բռնեց զնա ու շղթայի զարնելով , Փաքը Հայքը տուաւ Պոնտոսի Պոլեմոն Ա. թագաւորին : Ակտիոնի պատերազմէն ետքը՝ կղէովատրայի հրամանաւ գլխատեցաւ Արտաւազդ : իր անունով ձուլուած միակ դրամին վրայ՝ որ հասած է առ մեզ , Արտաւազդ իր հօրը նման յունական լեզուով ու տառիւք արքայից արքայ կը կոչուի . թերեւս բողոքել ուզելով Միհրդատ գ. և Որոդէս Ա. Պարթեւաց թագաւորաց յաւակնութեան գէմ , որ նոյն տիտղոսը կրելով կ'ուզէին Հայաստանի վրայ գերիշխանութեան (suzeraineté) իրաւոնք մը տնենալ :**

Նոյն իշխանին է միւս այլ պղնձի դրամ՝ զոր նախ Բարթորմէին և յետոյ Վ . Լանկլուա<sup>2</sup> հրատարակեցին . և ունի զիխարձան Արտաւազդայ Հայկական գոց թագիւ , և ի հակակողմն հետեւող վերտառութեամբ . Եօսιլէաչ Յօսիլէածօս , և թագաւորն Արտաւազդ ի քառաձի սրարշաւ կառս , ունելով ի զիխին զպսակ Հայկական և ի ձեռս Յաղթութեան պղտի արձան մը : Ասմենց զատ երկու իրարմէ որիշ փակագիրք ալ կը տեսնուին մի և նոյն դրշմին պարապ մնացած տեղուանքը :

Երբ Արտաւազդ 3/4 թուականին յառաջ քան զթու . զերի ըն-

1. Յիշատակարան հնախօսական ընկ . Պետրուրդի . Հատ . Գ . 179 – 181 .

2. Հայկական հին դրամագիտուրիւն , Պատկ . Գ . 1 : Վ . Լանկլուա կուտայ զնը կարագրութիւն , բայց ոչ զգրուց պատկերի պղնձի դրամի մը , չնշանակելով ուր դանուիլն , որոյ մէկ կողմն ըլլան Տիգրանայ և Արտաւազդայ գլուխք , և ի հակակողմն Բաղդն զեկի մը վրայ նստած : Խնձ կը թուի թէ կարեորութիւն մը տալու չէ այս ենթագրեալ դրամին :

կաւ Մարկոս Անտոնիոսի ձեռք<sup>1</sup>, Հայք իր որդին զԱրտաշիաս Բթագաւորեցուցին. որ առջի բերան յաղթուելով ի Հռովմայեցոց բռնադատեցաւ ապաւինիլ առ Պարթեւս, ու յետոյ անոնց օդնականութեամբ միւսանգամ ձեռք ձգեց կորսնցուցած աթոռը:

Վրան քիչ ատեն անցնելէն ետքը, Հայք Արտաշիասի վրայ գոհ չըլլալով խնդրեցին յԱւգոստոս կայսերէ (20 յառաջ քան զՔր.) որ անոր եղբայրը զՏիգրան թագաւորեցընէ իրենց երկրին. Աւգոստոս զրկեց զՏիգրերիս, պատուիրելով գահազուրկ ընել զԱրտաշիաս ու արքունի աթոռոյն վրայ բազմեցընել զՏիգրան: Բայց յառաջ քան զհասանել Տիգրեայ յարեւելս, Արտաշիաս սպաննուելով յազգականացն, առանց իրիք հակառակութեան թագաւորեց Տիգրան: Արտաշիաս Բթ անուամբ դրամք հասած չեն առ մեզ:

### Տիգրան Բ

(Թուակ · Աելեւկ · 292 ց' 300 = 20 — 42 նախ քան զՔր. · )

Արտաշիասայ եղբայրն ալ զՏիգրան Բ, չէ արժան նոյն սեպել իր անունը կրող ուրիշ իշխանի մը հետ, ընդ որդւոյ Մեծին Տիգրանայ, որ հօրը գէմ դաւաճանելով, ի վարձ մատնութեանն Շոփաց ու կորդուաց սահմանաց մէջ փոքրիկ թագաւորութիւն մի ընդունեցաւ: Տիգրան՝ Արտաշիասի եղբայրն ու առաջնոյն Արտաւազդայ որդին՝ յաքսորս էր ի Հռովմ, երբ՝ ինչպէս ըսինք, Տիգրերի յանձնեցաւ դնել զնա յաթոռն արքունի փոխանակ եղքօրն: Տիգրեր Հայաստանի թագը դրաւ ի դլուխ Տիգրանայ<sup>2</sup> յամի 20 նախ կան զՔր.: Որոշ չի խացուիր թէ որչափ տեսեց թագաւորութեանը միջոցը. բայց հաւանականաբար Աելեւկեանց 300 թուականէն անդին անցած չէ (42 նախ քան զՔր.):

Այս իշխանին անուամբ դրամ մը հասած է առ մեզ: Հակակողման դրշմը խիստ անորոշ է, դրամին գէշ վիճակին պատճառաւ: Տիգրանայ Բ դլուխը կը պատկերացընէ երկայնամորուս, որով չէ մարթ շփոթել Մեծին Տիգրանայ ու Տիգրանայ Գ դրամնց հետ, որ անմնրուս են. ուստի և կը վրիպի Մոմնէն յընծայելն Տիգրանայ Բ այն դրամներն որ մորոք չունին ու Յօսιլέաս մεγάλօւ Տιգրանայ գիւ են:

1. Թէկոդ. Առմակն, Res gestae divi Augusti, յէջ 110.

2. Պէք, Կտակ Աւգոստեայ: — Առմակն, անդ:

Տիգրան Գ.

(Թուակ · Սելեւկ · 300 ց' 306 = 42 — 6 նախ քան դՔՌ · )

Տիգրան Գ. թագաւոր Հայաստանի՝ թուի թէ որդի է Տիգրանայ Բ և իրեն յաջորդը յիշսանութեան՝ կարծ ժամանակի մը համար, չնորհիւ պաշտպանութեան Պարթեւաց<sup>1</sup>: Մոմնէնի հետազօտութեամբքն ալ՝ գեռ քիչ ծանօթ են մեզ նոյն միջոցին ի Հայաստան կատարուած յեղափոխութիւնք:

Տիգրանայ Գ. երեք դրամք ունինք. միւս մ'ալ նոյն իշխանին, հետը կրելով նաև զգոշմ կերպարանաց Երաստով իր քրոջը: Տիգրանայ Գ. դէմքը առանց մորուաց է, մինչ հայրն կը կրէ զայն: Այն դրամնց վրայ ուր միայն իր պատկերը կայ, Տիգրան պարթեական տիտղոսը ունի Վասλեաց ս: Կամ այս վերջի բառու քիչ մը փոփոխութեամբ Փալելինոց (c) դրուած է. և որոյ պղնձի դրոշմը թուի զնա ինքն թագաւորն ներկայացընել Զեւսի ստորոգելեզք: Պղնձի միւս պղտի դրոշմին վերտառութիւնը մաշած ըլլալով՝ դժուարին է ընթերցումնն սրունքը վեր առած երիվարի դրոշմը թէպէտ սելեւկեան նախագոյն ժամանակաւ ձուլուած դրամնց վրայ ալ կը տեսնուի, բայց աւելի պարթեականաց յատուկ էր:

Այն դրամին վրայ ուր Տիգրան Գ. իր Երաստով քեռ հետ ներկայացած կը տեսնուի, թագաւորն Վասլեաց թագուած է: Պատմական տեսակիտով ալ ծանօթ է Երաստով թագուհի. վասն զի երբ եղբայրն Տիգրան Գ. բարբարոսաց դէմ տրուած պատերազմի մը մէջ սպաննուեցաւ, Երաստով դեռ քիչ մը ժամանակ ալ շարունակեց մնալ ի վերայ արքունի աթուոյն, ուստի հրաժարեցաւ կայիս կեսարու արշաւանաց ատեն, ամառ յառաջ քան դհասրակաց փրկչական թուականութիւն:

Տիգրանայ Գ. ու Երաստովի՝ հոռմէական կուսակցութիւնն հակառակորդ հաներ էր զԱրտաւազգ Բ, որ հաւանականաբար Արտաշիսայ Բ ու Տիգրանայ Բ եղբայրն էր: Մեռաւ Քրիստոսէ յառաջ մէկ թուականին: Այն առթով Աւգոստոս կայսր՝ կայիս կեսարի յանձնեց որ բանակաւ զօրաց երթարով ի Հայաստան, կարգի զնէ նոյն աշխարհին գործերը<sup>2</sup>. կայիս՝ Հայոց արքունի աթոռը տուաւ Արիոբարզան Բ<sup>3</sup>, թագաւորի Ատրպատեան Մարաց և որդւոյ Արտաւազգայ, որ և նա Մարաց վրայ թագաւորեր

1. Տակիսոս, Տարեգիլք. 2,3:

2. Բէրսի կարդներ, 't Numismatic Chronicle, նոր շար. Հատ. ԺԲ (1872):

էր, և պէտք չէ շփոթել զնա համանուն հայ իշխանաց հետ։ Արիո-  
բարզան մեռաւ Քրիստոսի երկրորդ թուակա՝ ին ատենները և  
յաջորդեց նմա Արտաւազդ գ. իբրու թագաւոր Հայոց և Մարաց։  
Նոյն մարական ծագումն ունեցող Արտաւազդայ արժան է ընծա-  
յել բրիտանական թանգարանին մէջ պահուած դրամը հետեւեալ  
վերտառութեամբ։ Վասιլéաս մεցձլու Արտօնացնու։ Կրելով յաջմէ  
զմագապսակ գլուխ Արտաւազդայ ։ իսկ ի միւս կողմն Օւսու ռայտա-  
րօս Եւրցետու, Աւգոստեայ դափնէպսակ գլխով։ Դրամ արծաթի։

Այս հետաքննական դրոշմը ապացոյց է Հայոց թագաւորաց  
հպատակութեան կամ ոչ անկախութեան ի Հոռվմայեցւոց։ Ար-  
տաւազդ սպաննուեցաւ հասարակաց 40 թուականին։ և Աւգոս-  
տոս անոր տեղ Հայոց թագաւոր դրաւ Տիգրան անունով իշխան  
մը, զոր կրնանք Տիգրան դ. կոչել։ Նոր թագաւորն որդի էր Ա-  
զգեքսանդրի և թոռն Հերովդի Մեծին, Հրէից արքայի. իր կրաֆիւ-  
ռա մօր կողմէն կը պատկանէր սերնդեամբ թէ կապադովկիոյ և  
թէ նախնի թագաւորաց Հայոց։ Տիգրան դ. Քրիստոսի 26 թուա-  
կանին մերժեցաւ յարքունական աթոռոյ՝ պարթեւական կուսա-  
կցութեան զօրաննալով։ իր կինն ալ, ինչպէս Տիգրանայ գ., կը  
կոչուէր Երաստով։

Հայաստան նոյն միջոցին գլխաւոր առիթ մը դարձած էր կոռոյ  
ընդ Պարթեւս և ընդ Հոռվմայեցիս։ որով և իր պատմութիւնն  
ալ շփոթ և խառնակ Քրիստոսի 17 թուականին՝ Զենոն, կրտսեր  
որդի Պոլեմոնի Ա. թագաւորի Պոնտոսի և Պիւթողորաց, Գերմա-  
նիկոսի ձեռքով Մեծին Հայոց թագաւոր դրուեցաւ. ու նախկին  
անունը թողլով՝ Արտաշիաս կոչուեցաւ։ Հոռվմէտկան ծանօթ դը-  
րամ մը կը ներկայացընէ զերիտասարդն Արտաշիաս՝ թագաւոր  
պսակուած ի Գերմանիկոսէ<sup>2</sup>։ Տիգրան և մ'ալ, չորրորդին Տիգ-  
րանայ եղրօրորդի՝ Քրիստոսի 60 թուականին Հայոց թագաւոր  
դրուեցաւ<sup>3</sup>։

1. Տես ի Revue Numismatique, 1839, յէջ 338. – Ա. Խանկրուս, Դրամագի-  
տութիւն Հնոյն Հայաստանի, 40.

2. Թէկոդ. Մամուկն, անդ. 167.

3. Նոյն, անդ. 141.